

# ԱՆԱՏԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Մ Ե Ա Յ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ

Դ. ՏԱՐԻ

ՅՈՒՆԻՍ 1902

ԽԻԻ 7

## ԲԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ

Վերջերս, պ. Կ. Թումանյանն բոլոր հայ խմբագիրներուն ուղղած էր շրջաբերական մը, որով ցաւ կը յայտնէր հայ մամուլին մէջ «կոպիտ» քացատրութեանց գործածման օտարածումին համար, եւ կը հրաւիրէր մեր հրատարակադիրները իրարու հետ աւելի «քաղաքավար» ոճով մը վիճելու: Պ. Թումանյանն իր բողոքը կ'արձակէր ոչ թէ որչափ անձի մը դէմ, այլ ամբողջ հայ մամուլին դէմ անխտիր: Բիրտ վերագիրներու օրինակները զոր կը յիշէր, առնուած էին «Գրօշակ»էն ինչպէս «Անահիտ»էն, «Նոր Կեանք»էն ինչպէս «Ն. Արմէնի»էն, եւն:

Պ. Թումանյանն ի անկողնեակալութիւնը նախ-վիճելի էր: Ինչ որ կար վիճելի այդ աւերքին մէջ, այն ձեւն էր որով ան յայտնուած

ու գործադրուած էր: Պ. Թումանյանն կը բողոքէր «բառերու» դէմ, եւ ոչ թէ այն «բարբերութեան» գէմ որոնք յատալ կը բերին այդպիսի բառերու գործածութիւնը, եւ պ. Թումանյանն կը բողոքէր բառերուն դէմ առանց ո եւ է վերապահումի, ոչ մէկ կարեւորութիւն չտալով այն պարագաներուն որ երբեմն անոնց գործածութիւնը արդարանալի կը կացուցանեն: Պ. Թումանյանն կը կարծէ թէ ոչ մէկ պարականոցի մէջ ներքի չէ այդպիսի բառեր գործածել, եւ կ'երեւակայէ թէ այդպիսի բառերու գործածութեան գաղափար մը բուսական կրնայ ըլլալ մեր բարբեր մաքրելու: Հոտ է որ պ. Թումանյանն կը սխալի, քաղաքավարութիւնը ամենասիրուն յատկութիւն մըն է, դոր ոչ ոք կը յարդէ ինծի չափ, բայց ուղղամտութիւնը, անկեղծութիւնը, ճշմարտասիրութիւնը աւելի մեծ յատկութիւններ են. զան մարդիկ որ միշտ քաղաքավար լինու մը կը գործածեն, եւ իրենց գործերուն մէջ կը զննեն այն ամբողջ վատութիւնն ու ապիրատութիւնը որուն մարդ մը կարող է, այդպիսի մարդոցմէ հազար անգամ նախամեծար կը համարիմ քուշուկանի մը որ գործածած բառերուն մէջ բարակը չի փնտրու, բայց շիտակ ու բարի հոգի մը ունի:

Պ. Թումայանի կողմ այլապէս դեղեցիկ եւ ազգեցիկ պիտի ըլլար եթէ ան բողոքէր ոչ թէ բառերու դէմ, այլ այն ոճբարոյն արարքնեւրուն դէմ որով մեր գործիչներէն շատերը՝ Իրենց պատշտակիցները բարոյապէս սղաննելու համար՝ դիտակցարար կը զբարոսին կը տան, կը դաւեն, չոտ է մը բուռ վէրքը, մեր մահացու վէրքը, անկի՛ց բուժուելու պէտք է մտածենք ամէն բանէ առաջ ։ Բիրտ բառերու գործածութիւնը ազէտք մը չէ, եւ, կարգ մը պարագաներու մէջ, պէտք մըն է ։ Եւրոպական զբոսականութեան ու մամուլին ամենազեղեցիկ էջջերէն ոմանք — Յորճանէն մինչեւ Միոբոյ, — գոյութիւն չէին ունենար, եթէ պ. Թումայանի քարոզած սխտեմը ընդունուած ըլլար ամէն տեղ ։ Մարդկային տեսակ մը բարբեր եւ տեսակ մը տիպարներ երբեմն ցածութեան շնչալիտ աստիճանի մը կը հասնին, որ այլ եւս անկարելի է, եւ նոյն իսկ աններելի կ'ըլլայ, զանոնք որակել սայտի բառերով բուռն զայրոյթը զոր վատութեան կուտակումները կ'ազգեն ազնիւ հոգիի մը, զայն կը պարտաւորեն զործածել այն խարանոզ բառեր որոնք արզէն այլ եւս իրենց արտաքին սագեութիւնը կը կիրարկեն ու հոյակապօրէն գեղեցիկ կը զառնան ։ Քանի որ կը ձգտին Զարբեր լատիշախելու, անիրաւեալին վրէժը լուծելու «Պատահաճեմեր»ը իրենց բոլոր ուժէն ու նշանակութեան պիտի զրկուէին, եթէ չլուկօ իր այլ սրտատուութեան երգերը զտած ըլլար բոլոր այն կարծր բառերէն որ զնրակի պէս կը սուլեն ու դաշոյնի պէս կը ճնդգեն ։

Անշուշտ գտառապարտելի են անոնք որ կողպիտ բացատրութիւններ կը գործածեն՝ առանց իրաւունք ունենալու . կամ անոնք որ կը վերկն ազտօք բառերը, հայտարարները եւ տարին տասնրկու ամիս իրենց ոճն աննայմով կը զորդարեն, ասոնք փաստը յիշոցճով իտխանակող ողորմելիներն են կամ գոհեկութեամբ խմորածած մտքեր որոնց բնական տարբն է աղբը . ասոնց դէմ բողոք մը հասկանալի կը գտնէի բայց ի՛նչ իրաւունքով կարելի է մեղադրել հրապարակապիւրը կամ զբազէտը, որ, ոճին գեղեցկութեան, վայելչութեան, ազնուութեան սէրը պ. Թումայաններն չափ եւ անկէջ աւելի ունենալով հանդերձ, տեսակ մը վրէժ խաղի, —

եւ գերազրականորէն «սպացուցում» — վատութիւններու հանդէպ իր զղացած բուռն զայրոյթը թարգմանելու, այդ վատութիւնները խարանելու համար այնպէս ինչպէս արժանի են, կը զիմէ երբեմն այն միակ բացատրութիւններուն որ կընան զանոնք որակելի ։

Պ. Թումայան կը հրաւիրէ հայ հասարակութիւնը որ, բիրտ բառերու գործածութիւնը զաղբեցնելու համար, մերժէ կարգաւ այդ ոճով շարադրուած բոլոր գրութիւնները . այդ պարագային, պ. Թումայանի index ին ենթարկուած հրատարակութիւններուն մէջ պիտի մտնեն Ատուածաշունչը, Աւետարանը եւ Խորենացին ։ Մարգարէները հեռու են քաղաքավար ոճի մշակողներ ըլլալէ . շրջակայ վատութեանէն զզուտ, կառուած հոգիներ էին անոնք որ իրենց ցասուած կը պոստան խածնող բառերով ։

«Զի՛րդ եղև պոռնիկ քաղաքն հաւատարիմ Միովն» — Եսայի, գլ. Ա.

«Նւ դարչեցուցես զկուռսն զարծաթապատս եւ զոսկեպատս, մանրեցես զնոսս եւ հոսեցես իբրև զջուր դաշտահաց, եւ իբրև զաղբ մերժեցես զնոսս ։» Եսայի, գլ. Լ ։

Յիսուս իսկ որ ամենին հեղաբարոյ, ամենին քաղցր հողով էակն էր որ երեսցաւ երկրիս վրայ, ունեցաւ զայրոյթի վայրկեաններ — զոր պնդիւ հոգիի մը աննար է չունենալ եւ տափակ հոգիներու աննար է ունենալ, — որոնց մէջ սպայէս բառեր կը նետէր կեղծաւորներու ու խաբերաններու երեսին ։

Առաջնորդը կոյրք, որ զմզուկ քամէք եւ զուշտ կ'անէք... Փարիսեցի կոյրք, սքրես նախ դներքքին բաժկին եւ զսկուատակին . գի լիւնիցի եւ արտաքին նոցա սուրբ ։ 'Այ անդ... զի ն'ամն էք գերեզմանաց բոկոց, որ արաքոյ երեւին գեղեցիկ, եւ ի ներքոյ լի են ոսկեքօք մնեղովք եւ ամենայն պղծութեամբ ։ Նոյնպէս եւ դուք արտաքոյ երեւիք մարդկանարարք եւ ի ներքոյ լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ... Օձք՝ ծնունդք ի թից, զիմ'րդ փախեցէք ՚ի դատաստանէ քեհննին ։

Աւեանան ըստ Մատթայի, գլ. իդ. ժգ . Ու Խորենացին, մեր ամենէն մեծ ու ազնիւ զբազէտներէն մէկը, սպայէս կը խօսէր իր ժամանակակից արեւմտեաններուն վրայ ։

«Ողբում՝ զքեզ Հայոց աշխարհ, ողբում զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհազոյն, զի բարձաւ թագաւոր եւ քանանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ իսողազութիւն, սրմատաւսաւ անկազութիւն, զրդուեցաւ ուղղափառութիւն, կարկայեցաւ սգիտութեամբ շարափառութիւն :

«Ողորմիմ ի քեզ, եկեղեցի հայաստանեայց, իրթնացեալ ի բարեզարդութիւնէ բնմին, ի քաջէն զբիւհալ հովուէ եւ հովուակցէ : . . .

« . . . Վարդապետք սրբամարք եւ ընդինքնահաճք, անձամբ առեալ պատիւ եւ ոչ յկատուծոյ կոչեցեցալ, արձաթով ընարեալք եւ ոչ հողւով, ոսկեմարք, նախանձողք, թողեց զհնուութիւն, յորում աստուած բնակէ, եւ զանէք եղևի՛ զի բնանց հոսս փշխտելով :

«Կրօնաւորք կեղծաւորք, սնափառք, անձնացոյցք, պատուասէրք քան թէ արծաթասէրք . . . Ինկակաւորք հպարտք, զատասացք, զբարանք, ծոյլք, ասեցողք արուեստից եւ վարդապետական բանից, սիրողք վաճառաց եւ կատակերգութեանց :

«Աշակերտք հեղձ առ ուսումն եւ փոյթ առ ի վարդապետել, որք նախ քան զաեսութիւնն աստուած արանք :

«Ժողովրդականք վէսք, ստահակք, մեծախօսք, անվատասակք, փախչողք ի ժառանգութիւնէ :

«Ջօրականք անիրաւք, ստապարծք, զրնատեսացք, պղերգք, հեշտասէրք, անժուժկալք, կողոպտիչք, համբարոյք աւաղակաց :

«Աշխանք ամբատմբք, զողակիցք զողոց, կծկիք, կծիք, ժառոյք, աղահճք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտ :

«Դատաւորք ամբարիք, սուտք, խարողք, կաշտատուք, անընտրողք իրուսաց, աննաստաք, հակառակողք, եւ բարձունն առնասարակ յամենեցոյց սերոյ ի ամթոյյ . . . »

Յորհնացի, Իիլի երոոր, էջ 276 :

Ե. Գ. —Այն պահուն ուր կը հրատարակեմ պ. Թումայանի շրջաբերականին նուիրուած այս յօդուածը, որ, ասկից 2-3 ամիս առաջ գրուած, տեղի պակասին համար չէր կրցած երեւնալ Անահիտի մէջ, պ. Թումայանի հանրային ուղարկութիւնն իր վրայ կը զարձրէ՛ն ուրիշ արարող մը որ ակելի նշանակալից է եւ որ ո եւ է զովելի կողմէ զուրկ է : Վերջերս պ. Թումայան մանկավարժական թերթ մը հրատար-

ակել սկսաւ, «Պատանի» անունով, եւ յարտարտեց թէ այդ թերթը խմբագրուած էր իր հաստատութեան մէջ պատասպարուած որբերէն . այդ պարագան էր որ մեզ մոզց լուռ մնալու այդ թերթին տարապայման անհամութեանը մասին . կարելի՞ էր խեղճ որբերու կողմէ եղած հրատարակութեան մը ձախել իտտապահանջ երեւայ, Արզ, վերջերս, արտասահմանի լրագիրներն ուսմանք յայտնեցին թէ այդ թերթը միմիայն պ. Թումայանի անձնական խրմբագրութեան պտուղն է եղեր . եւ իր թերթին վերջընթերթումով, պ. Թումայանի ինքն իսկ բաց է բաց կը յայտարարէ թէ իրօք «Պատանի» խմբագրութեան իր որբերը երբեք չեն մասնակցած . . . ուրեմն պ. Թումայան իր անաջին յայտարարութեամբ հասարակութեանը ըսած էր բան մը որուն ճշմարիտ չլլալը գիտէր, եւ որբերու սրտաշարժ հովանոյն տակ իր անընթեհելի թերթին պարապութիւնը պարտկելով՝ այդ ապօրինի միջոցով ուղած էր անոր վրայ ճարհերիլ հանրային ներքումընութիւնն ու նիւթական համակրութիւնը . . . Փափուկ ու ջաղաքալար ոճի սերանար պ. Թումայանը չի՞ կարծեր արգիօք թէ այդպիսի ընթացք մը տալապէս դատապարտելի է քան կոսիտ բացատրութեանց գործածութիւնը : Իսկ «Պատանի» ի վերջին թիւը կը պարուանակէ ոտանաւոր մը որ այդ ողորմելի թերթը «անհամէն» (ինչ որ ամենա բան մըն է քանի որ անգլ.) «հրէշային» կը փոխէ, եւ ուրուն հրատարակումը թերեւս նոյնքան մեծ յանցանք մըն է որքան որբերու անունին շահագործումը : որովհետեւ Գեղեցկութեան զէմ հայրոյանք մըն է : Անա երկու տուն՝ այդ բանաստեղծութեանէն (1) .

«Պատանի» ի ուղարկութեան ծածկ կը գարնեմ խնդութեան . թող կեցցէ՛ միշտ յաւիտեան հայ զաղութն ալպիտեան :

Կեցցի՛ն Անգլիոյ սիրուն(?) հայ ծնողք : ապրին Անգլիոյ հայկեան բնակողք .

Թող ձեր խոկմանց արոտան մայկերն մրկատատան . կայծակնաւար ըրէք զուք Մոյլն, անտարբերն ու ստատան :

Շատ ակելի գոհ պիտի ըլլալի եի՛ն պ. Թումայան աղոր բարկութեան էջ մը հրատարա-

կամ ըլլար Պորեմացիին, նայիին եւ Յիսուսին ոճովը (քան մը որուն ամէն ժամոյ կարող չէ նուշուշտ) փոխանակ այս տեսակ խողջութիւններ նետել ու հասարակութեան տուջիւ :

Լաւագոյնը այն պիտի ըլլար որ պ. թումանյան վաղ անցած ըլլար խմբագրական փաստիութիւններէն (քանի որ յայտնապէս ոչ մէկ ձիւք չուրի այդ գործին համար) որոնք զինքը ճանչցմարտաստութեան՝ իսկ մզեցին, այդ խոնկեմ եւ իմաստուն ընթացքով, պ թումանյանն պահպանած պիտի ըլլար յարգանքը զոր ամէնքս ունէինք իր մասին՝ ջարդերու միջոցին իր սրտայոյզ քանախօսութիւններով հայկական գաղտնի մատոցած ծառայութեանցը համար :

Ա . Չ .

### ՍԵՐ ԴՐԱՑԻՆԵՐԸ

Ք Ա Ք Ղ

(Շար.)

### Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն

Թաթ մը եթէ մանմետական զառնալ ուզէ՝ չեն ընդունիր . իսլամանալու համար անոնց միակ ծարճան է նախ քրիստոնեայ զառնալ եւ եօթը տարի յետոյ միայն իսլամութեան կ'արժանանան : (պարծա՛նք քրիստոնէից որ Թաթերէն գերկիւր են եղիք Մուհամմէտի իւմմէթներու քով) , սակայն երբ Թաթ մը քրիստոնեայ ըլլալ փորձէ, կը պատժուի միեւնոյն տեսակ ինչպէս եթէ Տաճիկ մը քրիստոնեայ եղած ըլլար :

Շէրիաթի չեմ գիտեր որ մէկ յօդուածը կը արբանդէ թէ ոչ-մանմետականերու վկայութիւնն ու երգումը ազդեցութիւն չունին Մուհամմէտի ճշմարիտ որդիներու վրայ : Երբ ճերարայրիները դատի ներկայանան թուրքերու հետ, թուրքերը սկիզբը իբրեւ մանմետական կ'ընդունին զանոնք, որ չէրիսթով վճռուի իրենց խնդիրը գաղտնի պատուէն չեն յետոյ անոնք մանմետականութենէ կը զրկուին, հետեւաբար իրենց իրաւունքներէն, եւ կը տուժեն :

Կը պատահի երբմն որ թիւրք բէկ մը անշանկ պարեմք մը կը գնէ թաթիւրէն, անոր

մէջ կը նստեցնէ ուրիշ գիւղացի տեփականազուրկ թաթ մը իբրեւ գործաւոր՝ անոր տասլով ինկիւնար իշխանութիւն միւս պիւզուացիներու վրայ, այդ գործաւորը կը ծնծէ, կը զոգնայ, կը կտորէ ու կը թափէ, աղան կը վարձատրէ անոր գործածելութիւնը, ի պատասխան այն բոլոր արտասուլիցի գանգատներուն, որ կը թափուին ի զո՛ւր՝ աղայի ռաքերը : Գործաւորը կը դառնայ այդ գիւղին մուսթափ, գիւղագլուխ, սոդպուրը կը վազէ կատավարութեան ազերաօդիկը կը մատուցանէ անոր անթարախութեան մասին, բայց կառավարիչը չի լսեր : Անէն անգամ որ կառավարութեան կ'ըրթան, բէկը կը գտնեն իրենց դէմ իբրեւ պատմէչ եւ իրենց բողոքներովը նոր նոր վնասներու պատճառ կը դառնան, այդ պարագան կը ստիպէ գրեմքը եր թալ ուրիշ բէկ մը գտնել, եւ անոր ապաւինելով իրենց վրէժը լուծել :

Վրէժ լուծել ուզողը «կը ծախէ» իր պարտաշէկն կէտը բէկին, եւ կը մնայ միւս կէտը իրեն, այդպէսով պարծանքը ունեցած կ'ըլլայ բէկին հետ «օրթաք» (չնկեր) եղած ըլլալու : («կը ծախէ») բաւը հոս չափերտի մէջ առած եմ, որովհետեւ երբ ստեմակը կը գրուի օրինաւոր ըլլալու համար, «ծախեցի եւ դրամները գանձեցի» կը դրուի, մինչպէս անոր գանձած միայն ընկեր ըլլալու պարծանքն է, եւ միւսէն վրէժ լուծել կարենալը . կամ ուրիշի մը վրէժ ինչգրութենէն պահպանուելու յոյսը : Բայց արդիւնքը անկը վնասակար կ'ըլլալ, գիւղը երկու մասի կը բաժնուի, կորից կը շարու նակեն, մինչդեռ երկու թիւրք աղաները՝ քաղաքին մէջ իրարու բարեկամ՝ անոնց երկ պատակութեան շնորհիւ անոց սոսցուածքը կ'իւրացնեն :

Երկպառակութիւնները կը սաստկանան, իրենց ծայրայեղութեան կը նասնին, կորներ ու սպանութիւններ տեղի կ'ունենան, գատարաններու զիմում կ'ըլլուի, բանասրկութիւններ կը սկսին, կաշաղքներ կը տըրուին յառ ու այն կողմէն : Կը կտասնան բեկերու ծառաներն ալ, թուրք պալատեաններն ալ, բէկերն ալ Ու կիրքը փոխանակ նուազելու, օր ըստ օրէ կը ռաստկանայ, մինչեւ որ օր մըն ալ գիւղին անուշը ա՛յլ կը կոչուի «Բըֆաթ աղայի կամ Վահիտ աղայի չիւֆթիկը» : . . .

Այսպէս եւ ուրիշ վայրատուական, քոնաւորական միջոցներով է ահա որ ա՛յնքան կարճ ժամանակի մէջ Անտիոքի եւ Ալեքսանտրէթի թաթիւրը զրկուեցան իրենց ինչքերէն ու կալուածներէն եւ թշուառութեան ենթարկուեցան :